

դէպի ի տուն, նա ալ նոցա ետեւէն, մինչեւ
որ մօտ տեղերը ձգեց զիրենք, եւ ինքը
հաւն առած՝ գնաց իրեն գործին, մաքէն
ալ չանցընելով թէ դաշնագիր կար շինելու՝
որով այն երկու բարեկամները այնքան սոր-
կի տէր պիտի լինէին:

Յետոյ իմանան որ այն զիրենք ծեծով սա-
տանան սուտ կախարդին էրիկն է եղեր, որ
երկրորդ օրը այն հաւը մորթեր ու մէկանզ
կերեր են, ինչպէս որ ինքը Մարտէլին խա-
ժունը իւր գրացիներուն պատմեր է: Խոկ
Աշին ու Ժիւլը այն գիպուածէն ետքը ոչ
կախարդի հաւատացեր են եւ ոչ խօրդախնե-

րու. Եւ այնուհետեւ ամէն անգամ՝ որ պի-
լեառ մը կաեմնէին, մտքերնին կուդար պա-
ռաւին առած ստակը, անոր կանչուըռտա-
ծը, եւ էրկանը խարազանը, անով բոլորո-
վին պաղեցաւ իրենց խաղի սէրը, սկսան
աւելի ջանասիրութեամբ ուսման ետեւէ լի-
նել, եւ ծնողքը գոհ եղան նոցա ամէն քանի
մէջ ըրած յառաջագիմութենէն: Եթէ յան-
կարծ մէկը կախարդներու կամ ճիներու
վրայ խօսէր իրենց առջեւը, կծիծաղէին եւ
իրենց գլխէն անցածը կպատմէին որ ուրիշ-
ներուն ալ խրատ լինի:

(Դաք. յարաշիլայս.)

Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Տ Ե Վ Ե Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

Լարեղինները լուսնալու եւ նորոգելու ընդհանուր կանոններ.

Եթէ ուղես բամբակէ կամ քթանէ հա-
գուստները մաքրել, թէ ճերմակ լինին ա-
նոնք եւ թէ լաւ գունով ներկուած, կրնաս
մաքրել սովորական կերպով, այսինքն ջրի
մէջ սապոնով կլուանաս: Գունաւոր բամբա-
կեղէնները սապոնով լուացածիդ պէս՝ պէտք
է քանի մը անգամ ցողես հասարակ անոյշ
ջրով, բայց ջրի մէջ քիչ մը պաղեղ կամ
քացախ եւ կամ լեմոնի ջուր խառնէ:

Շղարշները (տանեկ, frուժեկա) եւ թիւլերը
պէտք է առաջ տաք ջուր գնել, յետոյ
զգուշութեամբ ամփոփել հաստ կտաւէ շի-
նած քսակի մէջ, եւ անով ցողել հասարակ
ջրով որ շատ տաք պիտի չլինի: Թիւլերը
եւ շղարշները կարելի է լուանալ նաեւ ջրի
դոլորշիքով, եւ յետոյ մաքուր ջրով ցողել:

Սեւ յրեկիը կլուացուի՝ տաքցուցած կովու
լեղիով: Կաղերը եւ անոնց նման բարակ լա-
թերն ու քօղերը (վուալ) առաջ տաք ջրի
մէջ կդնեն, յետոյ երեք չորս անգամ տաք

սապոնջրի մէջ ցողելէն ետեւ՝ ծծումբի
մուխին կըունուի: Որպէս զի բոլորովին
ճերմկնան՝ զանոնք ծխելէն ետքը լեղակի
(չյուիսի) ջրով կլուանաս, յետոյ կտաւի մէջ
կիաթթեն ու տաք տեղ կչորցընեն: Ճեր-
մակ արշազը կմաքրուի՝ կտւիճի փոշիով (պոռ,
թէպէշիր): Այս բանիս համար աթլազը ձիգ
կքաշեն կամ կարեն բրդէ վերմակի վրայ,
վրան կցանեն կտւիճը, եւ ֆլանելի կտորով
մը կշփեն:

Դիպակ (շրօմ, սրօմա), թափթա եւ ու-
րիշ թեթեւ մետաքսեղէնները կմաքրուին
սապոնջրով, բայց ջրին մէջ կխառնուին
նաեւ կովու լեղի, մեղը եւ գինիի ողիք
(աիիրը): Այս բանիս համար լաթը ձիգ կը-
քաշեն սեղանի մը վրայ, գնդասեղներով
կհաստատեն, եւ այն ջուրը սպունգով մը
վրան կքսեն:

Գունաւոր մետաքսեղէնները նոյն ջրով
կմաքրեն, բայց լեղին քիչ կդնեն, որովհե-

տեւ լեզին գոյները կմթնեցընէ . սապոնի տեղ աւ հաւկթի գեղնուց կբանեցընեն : Գինիի ոգիքն ու մեղրը աւելի անոր համար կդործածուին որ մետաքսեղենին ցոլք տան : Արծաթէ ու ոսկիի թելերով բանուած մետաքսեղենները կլուացուին ջրի մէջ՝ քիչ մը ածխային թթու խառնելով . վասն զի անով արծաթն ու ոսկին աւելի կցոլան : Բայց ջրին մէջ սապոնը աւելի շատ պէտք է գընել . եւ եթէ չորնայ , սապոնը պէտք է վրձինով մաքրել : Ամէն բանուածք ունեցող մետաքսեղեն կոկելու կամ շտկելու համար՝ պէտք է թաց թաց քաշել հաստ բրդեղենի մը վրայ , ու այնպէս արդուկէ (իսրիւ) անցընել :

Զուխան , քաղիմիրը եւ շնետող գունով

ներկուած ֆլանէլը այս կերպով կլուացուին . կովու լեզին տաք ջրի մէջ խառնելէն ետք՝ վրձինով կքսեն վրան՝ գէպ ի խաւն ի վեր . յետոյ ջրի մէջ կցօղեն , կքամեն , եւ վրան կտաւատի ջուր կքսեն , ջրին մէջն աւ այնպիսի ներկ մը կդնեն որ չուխային կամ քաղիմիրին գունոյն աւելի մօտ է : Կտաւատին ջուրը պէտք է բաւական թանձրանայ եփուելով , եւ լաթով մը քսելու է զայն խաւն ի վեր : Յետոյ կքաշեն չուխան կամ քաղիմիրը ձեռքով գէպ ի ամէն կողմը , որպէս զի ծալք չմնայ , եւ կիախեն որ չորնայ :

Այս կերպով լաթը մաքրելէն ետքը՝ պէտք է ուրիշ հասարակ լաթով մը լաւ մը շիել սապոնջրով , եւ նորէն արդուկէ անցընել :

Բ. Ա. Ն. Ա. Լ. Ի. Բ. Ն. Ա. Կ. Ա. Ն. Գ. Ի. Տ. Ե. Լ. Ե. Ա. Յ.

ԹԹՈՒԱԾԻՆ.

(Տարայաբութիւն)

Մթնոլորտին մէջի թթուածինը գլխաւորաբար ինչ բանի կուբայ .

— Շնչառութեան . վասն զի օդոյն լուծանելի եւ շնչելի մասն այն է : Բայց որովհետեւ լոկ թթուածինը կընար մարդուս թոքը այրել եւ կեանքը կարճեցընել , անոր համար Արարիչը անոր հետ խառներ է անոր քառապատիկ զանգուածովը բորակածին կազ (որ կազ անկենդան ալ կըսուի) :

Ինչէ՞ն է որ գարնան պարզ առաւօտը եւ կամ պարզ սառուցի ատեն մարդս թեթեւութիւն ու զուարթութիւն մը կիմանայ .

— Վասն զի Ա. օդոյն թթուածինը , որով մարդուս կենդանութիւնը կզուարթանայ՝ աւելի առատ է պարզ ատեն ու սառուցի ժամանակ՝ քան թէ անձրեւոց ատեն .

Բ. Զուլ ու սուր օդը մարդուս ջղերուն օգտակար է :

Ինչէ՞ն է որ անձրեւի մօտ ատեն շներն ու կատուները իրենց աշխուժութիւնը կկորսընցընեն , եւ ոչխարները արօտը թողած կպառկին .

— Վասն զի Ա. օդոյն մէջի թթուածինը պակսած կլինի .

Բ. Խոնաւութենէն այն կենդանեաց ջղերը կը թուլնան :

Ինչո՞ւ համար անձրեւի մօտ ատեն ձիերը կիխնչեն , եզները կբառաչեն , ոչխարները կը մայեն , էշերը կզռան .

— Վասն զի օդոյն մէջի թթուածնին պակսիլը եւ խոնաւութեան աւելնալը անհանգստութիւն կուտայ անոնց :

Ուրիշ ո՞ր կենդանեաց ծայնէն կիմացուի թէ անձրեւ պիտի գայ .

— Երբոր ագռաները կոկուան , գորտերը սաստիկ կարկաչեն , բուերը սուր ծայնով